

### ԵՅԳՈՐԹԻՆ ԺՈՂՈՎԻՂԻՄԵՆ ԸՈՒԹԵՆԻ ՏՐԵՊԻՏԵՆԻ ԿԵՄԵՐԷՆ ԲՈՂՈՒԹԻ

Պատգմելի կերպ սաղորմ մեր աղաներն հարուցանի:  
Պաշտի գուռն մեծ երազներ տեսնէ կու:  
Եղև կը վերցնէ ներքեւ հորթ կը փնտռէ:  
Երբ որ լիզուն շոփի խոսքին շտակը կը գտրթէ:  
Չիքնանէն փաշայ ըլլայ նա՛ առաջ՝ Կոթն գլխուն զարմէ

Ամբուն յոգնած տեղը խնն չի շնուիր:  
Եւջ շէտած խոտը ուտէ նա զրիւք ցաւի կու:  
Մալը տըր կ'ուզէ, տեղը գէր կ'ուզէ:  
Նոճի նոճ Լէրի քեզի տեղ էրի:  
Խօսքը կը նմանի տխրին որքան կ'զմնս կ'զմուի:  
Աստուծոյ պահած զառը զալս տխրո՛ր է:  
Շահը քար նստելու ըլլաւ տխրո՛ր է խաթը մայ կու:  
Մայալըզ խմոր չի քացիքի:  
Գուրսն տուն սպողը բերող շունը՝ տունէն ալ դուրս օս-  
կող տանի կու:

Հալաւ շունը շատ չի խաճնի:  
Աղաղ ուր տեղ ցաւի, լիզուը նոն տեղ զարմէ կու:  
Էէչին ուր որ թունի ծավովն ալ ետնէն կ'երթայ:  
Ո՛ր որ հարուստ կ'ունակ ունի, ամէն տեղ քայք դուր ունի:  
Քուն կ'ըլլայ իրեն համար՝ երբազ կը տեսնէ ուրիշին հա-  
մար:

Երթամ աղէկ, քայք հնչ ըսեմ՝ մեր շունը հոս կ'ացին  
բերու:

Մխտոր շէտայ քի բերանս հոտի:  
Խոտը մնը շարուցցիք, փախլալան ուրիշը կերաւ:  
Խու հարսին խել փնայ վայելէ կու:  
Թէ որ մտքուրդ պոյուկն ունինար՝ քեռիդ կ'ըլլար:  
Հայրը կերաւ հաւողը, իրեն տղան գինովքաւ:  
Կնը շաւուռն ոտը նլաւ մէկուն մէկալին փնս կ'ըսէ:  
Կնէ տղուն քառտուն օր խննթ ըսեմ՝ խննթ կը դառնայ:  
Անապախին տեղ չկայ, ուր որ նստի՝ նեղ կու զայ:  
Ալը մակաստ գրուած էր, սա ալ կ'ունկն:  
Մըզըրախին ծարովը սրբութիւն շն տար:  
Հիմա դգալին շախտիքն կ'ուլէ վառն ալ դուրուշին:  
Ժառ տակը մուր բերու կ'ոտանս աշքերը դուրս բերաւ:  
Եւջ քառտուն անգամ՝ Երուսաղէմ՝ գնացքեր, նորէն էշ է  
մացքեր:

Զօրով շուն էկէ ինձի խած կ'ըսէ:  
Դուն ծնն՞ ըսէ, մանցը Պաղտաստէն կու զայ:  
Վախըթաք էշը շուն զոսցնի:  
Մէկը մէկին էգի մ'է օտտեր, մէկը մէկին կուզ մը հաւող  
չէ տուի:

Մէկ ծեղով երկու ձմերուկ չըմնուիր:  
Պաղ սպոր շան կերակուր:  
ՄԵ՛ր կողմ միտաւ մեր խալը հատաւ:  
Ուրը թայք ի քէն ծոփ կու:  
Զհասած գեղիդ տակը կը պաղտի:  
Անապաղը դերպիւնէ իշուն Նեճուցիդ, աքին ծեղքն նն  
տուեռ. հարցուցիք նն քի ո՛ր կ'երթաս էր. հարս-  
նիք կ'երթամ էր պատասխանեց:

Էլին շունը Էլին կը հաշէ. մեր շուն ալ մտքի կը հաշէ:  
Որքին երբաւ տուող շատ կ'ըլլայ, փաղայ տուող չ'ըլլայ:  
Աստանային շարուրը թէ՛զ ծակի կու:  
Երբ որ մշտանս ելէ խօլերանս, Էրբմը քաշուի կու իր ա-  
ման:

Տէվէն կորուցի՞ր՝ մաքը կը փնտռէ:  
Անթի կէջ էրծին մէ՛ջ ինք հիւք զարիին ամալարը կը  
գտնէ:  
Ագահին աշքը պողո մը հողով կըշտանայ կու:  
Տղուն կերածը հեւլա է, հազածը հերթմ:  
Բաղիք մանողը անպատճառ քորսի կու:  
Պահք ըզնողը գատկին համը չի գետեր:

Կուտը հոս տեղ կերաւ, հակեթը ուրիշ տեղ անց:  
Սուտը սատուր քիւք ըլլայ մարդ վրան շ'առանք:  
Ոսկին աղէկը մեհենով պլն կ'ըլլայ:  
Շանը սատկուռն օրը որ զայ կ'երթայ աէրողը պաճախը  
խաճնէ կու:

Մի թընը երկինքն ի վեր՝ թուրը կու զայ երեսը ի վեր:  
Ամէն քանին տեղը կու զայ քուտնը մօրուքը մնալ չի  
գար:

Անծողը քերպիւր է, անթիքն ծոքը նայիլ է:  
Խրատ խրատ կորս կ'վեր. ես կ'երթամ՝ ծոքս ի վեր:  
Եանցանք գործք հայրը, միճքը քաշեց տղան:  
Քնսթանէին հարցուցին քի որդը ուրիկ է, ինձուլ է  
քաւ, քայք ինձուլն նլաւ ինձի չի հաւնի էր:  
Գեղացիին աղաքը կ'ըսին, հարուստին աղա. իսկ ուտե-  
լու կորիտոսին գեղացիին կ'ըսան աղա:

Շունը շուն ետնէն կ'ընի:  
Ասեղը ուր որ իր քիթը թօթ՛է՝ դժբանս ալ ետնէն կ'եր-  
թայ:

Թնքալին փոթիլ ծողվ տունէն դուրս ել ըսին, ստեղը  
զլիւն զարկաւ անցա գնաց:

Մարդուս ծոքն ալ հինգ մատ ունի՝ որը երկան որը կարծ:  
Բերնէ կտրեցի վարայ դեզեցի, վերէն կերան կանկեւ  
քթորցին:

Աստուած որ մարդէն քարկալայ առաջ խելը զիւն  
կ'առնէ, վերջն ալ մալը ծոքըն:

Շատ քան ունի՞ր՝ ըսելիք՝ բերանս շօքով լիքն է:  
Որո որ աղեկութիւն ընես, անէ՛կ զայն կ'ընաւու ես:  
Տայմա զայն կեցիդ պատերն ալ ականջ ունին:  
Քեզի հոս տեղ շն գիտոր, Պուլս նըթաս հաւ տլիք  
կեղեւը կը կտնին:

Ամէն քարն տուողը քեզի քարեկամ մի կարծի:  
Զգիտաւը անթի չէ, շարովն է անթի:  
Վանքին մէ՛ջ ամէն օր մտառ շն կտոր:  
Լիզուն սպողը շուն, քայք շատ սպողներ շարգէ կու:  
Նամքէտրին կերած հացը միկին վայ է կայծակին պէս  
վար կ'իյնայ:

Ցանտըրը մէկ տուն ունի, քիրաթին հազար ու մէկ. քայք  
անոր մէկ տունը քիրաթին հազար ու մէկէն ա-  
ռէ՛կ է:

Նէ տանտը շօք օրմնայ տէր, նէ խտամ՝ անքալապայ  
այ կեր:

Շէնքի քարը նորէն շէնքի մէ՛ջ կը մայ:  
Հեռու եղած ուխտերը տղան զօրաւոր կ'ըլլան:  
Տրայպիզմն հասարեք ՆԵՄՆ Գ. ՆՏՇԵՄՆ



### ՄԱՏԵՆԱԽՈՍԱԿԱՆ

C. KAINZ. Die Kunst Armenisch zu lernen.  
Praktische Grammatik der armenischen Sprache für den  
Selbstunterricht. Wien, 1891, A. Hartleben's Verlag,  
Druck der Mechtharisten-Buchdruckerei, 89 VIII, u. 196.

(Կ. ԱՅՆՅԾ, Արուեստ հայ լեզուի ուսման: Գործ-  
նական Քերականութիւն Հայերէն լեզուի: Վիեննա,  
տպ. Միխիթարեան, Երաս. զօրամատու շարդեպէն:)

Շատ չեն ընդհանրապէս եւրոպական լե-  
զուաւ քերականութիւնը, որոնք նպատակն ըլլայ  
եւրոպացի գիտնոց հայերէն լեզուն ուսանելու  
օգնել: Գերմանիերէն լեզուաւ ցայտմ՛ լաւ-էրի իբր

քան տարի յառաջ Տրատարական գործքը կար՝ որ գրաբար լեզուի ուսման համար էր, եւ այն գլխաւորաբար լեզուագիտական տեսակետով: Առանց հաշուելու այն գրոց անթիւ՝ երբեմն նաեւ թանձր սխալները՝ այս գործքը միայն գրաբարի համար է, եւ այժմ արդէն ըստ խիբ հնացած: Թէպէտ շատ մասանց մէջ աւելի ընտիր եւ աւելի ուղղագոյն էր ֆեթեմանի գործքը՝ մասաւնդ երկրորդ տպագրութեան մէջ, բայց նաեւ այս լեզուագիտաց համար գլխաւորաբար յօրինուած է եւ գրաբար լեզուի ուսման: Ճիշդ նոյն ծրագիրն ունի նաեւ Գարիբի<sup>3</sup> քերականութիւնը, որ բուն լաւերի քերականութեան գաղղիերէն թարգմանութիւն մըն է՝ յաւելմամբ եւ փոփոխմամբ, եւ ընդհանրապէս լաւերի շատ սխալներէն զերծ՝ առանց բոլորովն ազատ ըլլալու անձգութիւններէ: Աշխարհաբար լեզուի համար կային թէեւ քանի մը մանր գրութիւնք, բայց ընդհանրապէս շատ խեղճ բաներ են:

Մեր նպատակը չըլլալով հայ լեզուն ուսուցանելու պաշտօն ունեցող եւրոպական գրոց լեզուաբար ցուցակը դնել, զանց կ'առնենք յիշել հոս ուրիշ քանի մ'այլ նման գրութիւնք: Ասանց մէջ իւր խոնարհ անըջ կը գրաւէ այժմ այն մատենան, որուն վերնագիրը գրիքը հատածիս սիկզը: Միւսներէն կը զանազան մատենիկս սիւզանով՝ որ համամասաբար փոքր ծաւալի մէջ հայերէն հին եւ նոր լեզուներն ալ ի միասին կ'ուզէ աւանդել: Արքիշոյս, այսինքն՝ աշխարհաբարի քերականութիւն մը գերմաններէն լեզուաւ՝ այս առաջին անգամ լոյս կը տեսնէ:

Աիւննայի հռչակաբար գրաւմամբ մը (Ա՝ Հարդլեպէն) հիմնած է՝ Մատենադարան լեզուագիտութեան, անուամբ ձեռնարկութիւն մը, որուն ծրագիրն է աշխարհիս բազմադիմի լեզուները սորվելու գործնական գրքեր Տրատարակել: Այս՝ մատենադարանիս մէջ արդէն լոյս տեսած են իբր 34 եւրոպական եւ ասիական լեզուաց քերականութիւնք, ի մէջ այլոց՝ տանկերէն, արաբերէն, նոր պարսկերէն, ձենարէն, ճաբո-

ներէն եւն եւն: Այս մատենադարանին մասն է այժմ նաեւ այն հայերէն քերականութիւնը, զոր յիշեալ գրաւմամբն գրգմամբ յօրինած է Աիւննայի երիտասարդ գիտնական մը՝ Կ. Բայնց:

Յիշեալ մատենադարանին ծրագիրն է՝ ըստ կարի փոքր ծաւալի մէջ (առ հասարակ մանրագիր տաւերով՝ իբր 12 տպագրական թերթ) լեզուի մ'էական հիմունքը ամփոփել, եւ ուսուցանել գործնական եղանակաւ, ուստի նաեւ ընթերցուածոյ մատերով, կրթութեան համար կարեւոր հրահանգներով են: Ասով գծուած էր արդէն այս հայերէն քերականութեան ծրագիրը, զոր պահած է նաեւ հեղինակը. եւ ասոր հետ սիրտ կապ ունին նաեւ գրոց թէ՛ լաւ եւ թէ՛ մանաւանդ յոռի կողմերը: Ինքնին իսկ յայտ է որ 90 մանր էջերու մէջ գրաբարի բոլոր գանձը պարզել անհնար է. գոնէ շատ դժուար է սոյն դոյզմ ծաւալի մէջ, որուն մեծ մասը կը կազմեն բառերու մեկտնութիւնք, հրահանգք եւ նաեւ ընթերցման կտորներ, այնպէս ամփոփել գրաբարի էական տարիքն՝ որ ընթերցողն կարենայ մատենագիր մ'ընթեանուլ փորձել: Աւելի դժուար կ'երեւայ յարջոր 60 էջերու մէջ աշխարհաբար գրաբար լեզուն սորվել մինչեւ անգամ՝ կրնանք ըսել՝ սոյն մասին վերջը դրուած ընթերցուածոյ կտորներն առանց դժուարութեան հասկնալու չափ: Այս այնչափ աւելի սառչ կ'երեւայ, որչափ համոզուած ենք՝ որ ընթերցողն սոյն քերականութեանը դժուարաւ որոշ եւ պայծառ գաղափար կ'ունենայ հայ լեզուի բովանդակ կազմութեան հանգամանաց, մանաւանդ այն հիմնական սկզբանց նկատմամբ՝ որ՝ ամբողջ լեզուին մէջ տեսնուած պէտպէս փոփոխմանց բուն պատճառն են, ինչպէս տաւերուն իրարու վրայ տեւեցած ազդեցութեան, գրերու անհրաժեշտ փոփոխութեանց են: Ի մասնաւորի բայերու մասն շատ մասնառտ եւ հարեւանցի է. պակաս են գլխաւորաբար բազմաթիւ բայերու լծորդութեանց մէջ կազմած մանրաբաժանութիւններն, եւ այս պակասն այնչափ մեծ կ'երեւայ մեզ, որ կարծենք՝ դժուարաւ կրնայ աշակերտ մը գտնուիլ, որ գրոցս մանաւանդ վերջերք դրուած գերմաններէն ի հայերէն թարգմանուելի մասերն անսխալ կարենայ շարադրել: Բոլորովն կը պակսի նախադրութեանց մասն, որ գրաբարի համար անհրաժեշտ մասերէն է, ըստ որում բայերու խնդրառութեանց մէջ կարեւոր դեր մ'ունի: Համաձայնութեան մաս չունի գրքս. վասն զի՝ «գործ-

<sup>1</sup> Laeuer, Grammatik der classischen armenischen Sprache. Wien, 1869.  
<sup>2</sup> H. Petermann, Grammatica linguae armenicae. Berolini, 1837. 8<sup>o</sup> 264 pp. երկրորդ տպագրութիւնը վերջերք մասն «Գրուած է Սեբեոսի լեզուաց», (Porta linguarum orientialium) անուամբ լոյս տեսնող քերականութեանց մատենադարանին՝ այս տիպոգրաֆը. Jul. Heinrich Petermann, Brevis linguae armenicae grammatica, litteratura, chrestomatia cum glossario. Berolini 1841. (II. ed. 1872).  
<sup>3</sup> A. Carrière, Grammaire arménienne. Paris, 1863.  
<sup>4</sup> Օրբնայի համար՝ Riggs, Grammar of the modern Armenian language. Const. 1856 են: Ըստ համաձայն է նաեւ Grammatica della lingua armena letterale con appendice sulla lingua volgare. Roma, 1879, որուն վերջը կայ նաեւ աշխարհաբար քերականութիւն. եւն եւն:

նական քերականութիւնն, ըլլալով իւր ծրագիրն աւելորդ համարուած է. թէեւ գրաբարի պէս հին լեզու մը՝ չենք ըսեր գրելու, այլ նաեւ մատենագիր մ'ուղիղ հասկնալու համար անհրաժեշտ է գոնէ նաեւ այս մասին կարեւոր տարիքը գիտնալ:

Այս ամէնն, ինչպէս ըսինք, հեղինակին չենք կրնար վերագրել. գործոյն ծրագիրն արդէն կը պահանջէր նոյնը. մանաւանդ որ գրութիւնս չէ կանոնաւոր քերականութիւն մը, այլ «գործնական» քերականութիւն մը, առաջին հատածէն իսկ նախագտութիւն մը կարգալու, հասկնալու եւ գրելու նպատակաւ յօրինալ, կամ թէ ըսնք՝ այն ծրագրաւ, ինչպէս այժմ նորագոյն լեզուաց ուսումնի կ'աւանդուի բոլոր նորագոյն յօրինուածութեանց: Հին՝ գասական նկարագիր ունեցող է բազմակնճիւղ լեզու մ'այս ոճով աւանդելն այն ստեղծ միայն կրնայ յաջող նկատուիլ, երբ գործնական մասերը չեն ըլլար արգել լեզուին քերականական ամէն կարեւոր տարիքն աւանդելու: Այս կողմանէ կարելի էր գրելին աւելի անթերի ընել. օրինակի աղագաւ հարգմանց մէջ ձայնաւորաց անխման եւ փոփոխման կանոնը կը դրուի աշխարհաբար մասին մէջ, իսկ գրաբար մասին՝ որուն էական հիմունքը կը կազմէ սոյն կտորը, չէ գրուած որոշ:

Աշխարհաբարի մասն ալ նոյն ծրագրաւ է, միայն աւելի համառօտածալով: Հրահանգաց եւ ընթերցուածոց մասերը միշտ չեն գրուած ընտրութեամբ. օրինակի համար աշխարհաբար մասին վերջն իւր ընթերցման մաս գրուած է ամենօրեայ թերթի մ'առնուած վէպի մէկ կտորը, որուն լեզուն իւր օրինակ բերելու արժանի չէր կրնար համարուիլ: Գրքին վերջը կայ նաեւ համառօտ մաս մ'աւորեայ խօսակցութեան քանի մը կտորներով, եւ համառօտ բառագրքոյն մը՝ հայերէն-գերմաներէն եւ գերմաներէն-հայերէն, որ շարագրութեանց եւ ընթերցուածոց մէջ կրնան օգտակար ըլլայ:

Գրեր նպատակը չէր գրոցս վրայ մանրամասն քերականութիւն մ'ընել: Ցուցուած քանի մը թերթիներ, որոնց չըլլալը կարեւոր էր հայ լեզուի ճշմարիտ ուսման մը համար, շին կրնար գրոց արդիւնքն ոչնչացնել: Միշտ կրնանք ուրախանալ՝ որ եւրոպացի երիտասարդ ուսումնական մը ձեռներէց կ'ըլլայ հայ լեզուի ուսումնի ընդհանրացնելու իւր ջեղակցաց մէջ: Գրոց արդիւնքն է նաեւ յայնմ՝ որ աշխարհաբարի ուսման մասը գերմաներէն լեզուաւ՝ բոլորովին նոր է, եւ երկրորդ՝ որ այս գրոցս աշակերտողը

գոնէ գործնական քայլ մ'առած կ'ըլլայ հայերէնի մէջ: Այս պատճառաւ անշուշտ անտես ընելու է քանի մ'անճշգրտութիւնք, եւ զանց կ'ընենք գրոցս մէջ քանի մ'անճշգրտութիւնք, եւ նորաշէն ըմբռնանց եւ այլ վերիպմանց վրայ խօսուիլ:

Հ. Յ. Տ.



### ԲԱՆԱՍՅԵՂՅԱԿԱՆ

#### Գ Ե Ղ Օ Ն

Առանձնակեց մի եւ իւրազր յաւանին Յուշ անկողի զառնակնի իւր վշտն՝ ծառ կը ննդուէր հիւանդ գեղջուկ մ'աղքատին՝ Երկարատեւ դառն ցանքէ մասաքի:

Կը մրտնէր. արք շինական եւ քարի, Աս եկաւ աղօթից ժամ ցամակաի, Անս զանգալը կը ռոշանշն անդադար, Որ աղօթէր, աղօթեցէք ինձ նամար:

Այլ երբ տեսնէք ջրվէժին այն դարաւանդ Բողոքովն խիտ միղկրով ժամկուած, Ըպէր յայնժամ. Երեսասորդ այն հիւանդ Ըպտեցաւ ընդամենին իւր վշտաց:

Յայնժամ եկէք, եկէք այս տեղ ռոք կրկին՝ Մրտնջուր եզգի տխուր ցաւակաի, Նաեւ զանգալն երբ ռոշանշէ սգաւար, Որ աղօթէր, աղօթեցէք ինձ նամար:

Ինձ մերձեցաւ կարող չնդաւ նաեւանձ, քէն. Պարզ սնապանդ՝ կեանք մ'անցնել բաղձացի, Բաքէ նասաւ վախճանն, անցաւ եւ ամէն. Յոյժ կարճ եղաւ կենացս շոշանն ցանկալի:

Ես կը մեռնիմ ծաղիկ կենացս իմ զարնան, Կարօտալից պիտի մտնեմ գերեզման. Սակա՛ն բաղուն նստաւանդիմ վշտահար, Որ աղօթէր, աղօթեցէք ինձ նամար:

Ո՛ր մտուտիս, դու մտերմիւր իմ միակ, Անխաւտ սիրոյս դու արժանի ստակալ. Զոյսձ էի միայն քեզ կեանքս իմ նամակ, Բայց աւաղ, սոսկ որ մը մեայն ապրեցայ:

Ողբացէք զայն, անք շինական եւ քարի, Սրբ աղօթից կը նամին ժամն ցամակաի. Պիտի զայ նա առ ծեղ ղնից ղալկահար, Ըկուե՛ թէ, աղօթեցէք ինձ նամար:

Կարին

Միղկրոսա  
ԹԱՐԳ. ՎԱՆԱՆ ՍԵՐՈՒՆԻ

